

Գէթ մոխիրը տեսնէր։ Ու հոն նշարեց  
որ գեսնայարկին այն սենեալը ուր մայ-  
րիկը պառկած էր՝ կ'որոշուէր։ մի քանի  
զերաններ ճակատ ճակտի տուած՝ իրենց  
ներքեւ ունէին սեւ դիակ մը։ Մայրիկին  
դէմքն էր. թերեւս կ'ապրէր. թերեւս ծու-  
խը սեւցուցած էր անոր պատի պէս ճեր-  
մակ դէմքը. թերեւս ան իր արցունցնե-  
րուն տակ պիտի արթըննար։

— « Մայրիկ » . . . գոչեց նորէն։ Եւ  
զերանները անհոգ անհոգ գեռ կը ծխային.  
և արեւը կը քաշուէր բարձրացող ծուխին  
վրայէն։

— « Մայրիկ » . . . անգամ մ'ալ. և  
կիսամերկ թեւերով՝ կործիքն վրայ սրդ-  
մեց զայն. ուզեց որ սիրտը՝ սրտին հետ  
խօսի : . . . Բայց մայրիկը փշրեցաւ բա-  
զուկներուն մէջ՝ ածուխի նման. և զզաց  
նուարդ՝ որ իր սիրտն ալ համրացաւ . . .

Մարած ընկաւ . . .

• Շարայարելի

Հ. Ա. Պատուհան

ՊԱՏՄԱԿԱՆ Վ. Է. Պ

## ՏԻԲԵՐԻՍԻ ՆԱԽԱՎԱՐՆ

(Շար. տե՛ս էջ 424)

Գ. Ա. Պ. է.

## Մ Ի Լ Ո Ս

Մարկեղզոսի Հոռվմէն մէկնելէն ի վեր՝ Վա-  
ղերիային համար երկայն ու յուսահատական  
կ'երնէին ժամանքն, միշտ փակուած տնակին մէջ՝  
սաստիկ կը ձանձրանար. և իր ծոյլ ունակու-  
թան համեմատ շարունակ պառկած կը կենար,  
ժամանելով այն երջանիկ օրերը՝ որոնց մէջ այն-  
չափ զուարճացեր էր, և հիմայ ուրիշ սփոփանք  
մը չունենալով կու լար, վասն զի կը պահսէր  
իրեն դժբախտներուն մի միակ սփոփանքը,  
կրօնին։

Միլոս պարապ տեղ կը ջանար մխիթարել իր  
տիրունին, որ տարարութեամբ ետ կը մէկը զին-  
քը, որով և ինքն կու լար չկարենալով ուրիշ  
բան մ'ընել անոր։

Մարկեղզոսի մէկնելէն ի վեր՝ ամիս մ'անցեր  
էր, և ուրիշ մ'ալ անցնելու վրայ էր, երիսա-  
սարգին թողուցած դրամն ամէն օր կը նուա-  
զէր, այսպէս որ սոսկալի խենճութիւն մը կը  
մար Վաղերիային համար։ Հատ ցաւալի է ի-  
րաւոնէ անոր վիճակն՝ որ ո՞ւ է միջոց մը չու-  
նի պարապ և ստիպուած է ըսկելու։ Վաղը պի-  
տի մենոնիմ անօթութենէն կամ ողորմութիւն  
պիտի մուրամ. բայց ողորմութիւնն ալ միշտ  
ձեռք չի գտուիր։ Կը սխալի ով որ կը զուցէ՝ թէ  
աշխարհու վիր չկամ բնակ բնաննն սրբեր։  
բազմաթիւ են անսուն որոնք կը ձարձնի դժբախ-  
տութիւնը, կը նախատն զամն և կամ ցուրտ  
անտարերութեամբ կ'անցնին անոր քովէն, սա-  
կամ կամ նաև այնպիսի զորպագութ անձինք  
որոնք ձեռք կը անունը իր հինգ անունունը  
ունակուած կ'ըլլան անոն իրենց բարի նոր-  
նուրգներով։ Ստոյք է թէ սակաւաթիւ են այս-  
պիսինքն, բայց անոր համեմատ ալ մնէ է իրենց  
արգիւնքն. Եթեռնաւոյն զողովզուուն ձայնն, ո-  
րիդրդին անուշիկ աղօթքն և մանուկին թոթո-  
վախօս շրթուուքն կը դանան առ Աստուած՝ որ-  
պէս զի իշնէ այնպիսիներուն վրայ երկնային  
օրնութիւնն։

Միլոս շատ անզամ խորհուրդ տուած էր իր  
տիրունույն՝ որպէս զի փնտու ու գտնէ Դեմոսը,  
սակայն Վաղերիայի խրոխտ հոգին դիմագրած  
էր այսպիսի խորհրդի մը. անիկայ սաստիկ  
կ'այլայլէր, երբ կը յիշէր իր եղօրը իմաստուն  
բարեկամը, և կ'ուզէր որ անիկայ զինքը տեսնէ

Հ. Կ. Տ. Սահական

Վաթական տաճար, ձեռակերտ բնութեան,  
Անրու ուսկից արցունցն՝ իր հեղեղ կ'ելլայ,  
Փու մեւամազգիկ խաւարիդ վըրան,  
կալեց ամէն զար ջան մը բիւերեայ,  
Մազարապ զամրէթն որ ենց կը ծածէէ,  
Գարտնի ասեկու չի ասո մը կասամած.  
Հնենակ քարացեալ և զնի արցունէէ  
կ'երգես խուս ճայն զուուն հուզայ արխրած,  
Այս անտառին մօս, ուս սնէրդ ամայէ՝  
կը բով սեւազիր գուռու զընդիրէ,  
Իր չահնանցն է, զոր դորս կը ժայթէ՝  
Ջրդէյժ, որոն ամսունէ է կըզզի։

Դուն բասորեկերայ առան ես կախարդէ,  
Անէս ա եւնի պատիկը ճռունած.  
Մնենակուած ակունի՝ բարերա զետի. —  
Ակորէն եռ մէջ, միանակ ու մոցուած:  
Գարայրիդ առջն լուսէի, ճռուն,  
Գազած առիծի, վաղերին մուղչիւն.  
Որոնց պատասխան տայց ցառում անշնան,  
Բաղիթեւ անէջ՝ ժայռի զողուած,  
Ինչպէս այն զալուն՝ երբ մարդու վայրագ  
Ուսին վրայ ձոցած՝ մորթը զազանի,  
կազին մ' և հակաս ծառու հովանի,  
կ'եւնէր ու անչեղի պահէւ որուց կեան։  
Թէ չէ հայր մէջ ապրէ ինձ անխոսով,  
Կամիկն ընտանեան ով յայտ սըրազան,  
Գէթ չահնրուց առակ և հեղեղի բով,  
Քետնէի իսազազ, մոցըւած զամրան։